

ՔՐԻՍՈՍ
ԳԻՏՈՒԹԵԱՆ ԼՈՅՍԻՆ ԱՌԶԵՒ

(Ծար. տե՛ս «Բազմալէպ», 1969, թ. 11-12, էջ 297)

ՀՐԵԱՅ ԱՂԲԻՒՐՆԵՐ

Յովսեպոս

Ցիոնակ անունը յիշատակող ամէնէն չին հրեայ պատմիչն է, առաքեալներու ժամանակակից՝ Յովսեպոս Փլարիոս :

Անիկա ծնած է Երուսաղէմ, Քրիստոսէ Ետք, 37-38 թուականին :

Փոքր տարբէքն սկսած է Ս. Գիրքը ուսումնասիրել: Իր իսկ վկայութեամբ, տասներեք տարեկանին՝ դիտունի համբաւ կը հանէ, եւ հրեայ ուսրունիները իրեն կը դիմէն՝ աստուածաբարանական խնդիրներու լուսաբանութիւն ինդրելու համար :

Տասնըլիք տարեկանին, Յովսեպոս կը քաշուի անսպատ, եւ Հոն ճգնողական խիստ կեանք մը կ'անցընէ :

66 թուականին, զինուորական զունդի մը գլուխ անցած՝ կը պատերազմի հոռմէական բանակներուն դէմ: Պատերազմը վերջ կը դանէ Հոռմայեցիներու յագթանակով:

Ցովսեպոս Փլարիոս, վերոյիշեալ պատերազմէն Ետք, Հոռմ տեղափոխուելով, 75-79ի շրջանին, կը հրատարակէ Հոռմական պատերազմը՝ խորագրով պատութեան գիրք մը. իսկ 93-94ին՝ «Հրեական հնութիւն» Հատորը: Ան գրած է նաև «Ընդդէմ Ապինի» (95ին) գիրքը եւ ինքնակենապրութիւն մը (100ին):

Ցովսեպոս պատմիչ՝ իր «Հրեական հնութիւն» պատմութեան գիրքին մէջ կը խօսի Ցովհաննէս Մկրտիչի, Յակոբոս Ա-

ռաքեալի, Պիղատոսի, Կայիական և Աննա քահանայապետներու, Հերովդէսի, Արքեղայոսի եւ այլ պատմական անձերու մասին, որոնց նկարագրութիւնը յար եւ նման է «Աւետարաններ»ու և «Գործք Առաքելոց» գիրքին մէջ զբուածներուն:

Յակոբոս առաքեալի մասին խօսելով՝ Յովսեպոս կը գրէ. «Անանիա դատաւորներու ժողով մը գումարեց եւ բերել տալով Յակոբոսը՝ եղբայրը Յիսուսի, որ Քրիստոս կը կոչուի, եւ քանի մը ուրիշներ, զանոնք ամբաստանեց օրինազանց զտնուելու յանցանքով եւ քարեկոծումի զատապարտեց»¹¹:

Արդի պատմագէտները, գրեթէ միաձայնութեամբ կ'ընդունին վերցյէւեալ տողերուն վաւերականութիւնը:

Մասնագէտներու կարծիքներուն անհամաձայնութիւնը կը սկսի՝ միեւնոյն հասողորին Ժ. գիրքին մէջ, Յիսուսի մասին զրուած հետեւեալ հատուածին չուրջ. «Արդ, այս քջանիս երեւցաւ Յիսուս, իմաստուն մարդ մը, եթէ մարդ պէտք է անուանել վեյն, որովհետեւ զարմանալի գործեր կատարեց. Եղաւ ուսուցիչ անոնց, որոնք ուրախութեամբ կ'ընդունին ճշշմարտութիւնը եւ իրեն ձեց շատ մը Հրեաներ եւ նաեւ բազմաթիւ Յոյներ: Ասիկա Քրիստոսն էր: Եւ Էրը մեր առաջնորդներուն ամբաստանութեան վրայ, Պիղատոս զԱյն խաչուելու զատապարտեց, իր հաւատացեալները չչրաժարեցան

11. Antiquités Juives, 20, 9, 1, § 200:

Անոր սէրէն, որովհետեւ, երբորդ օրը, յարութիւն առնելով՝ իրենց երեցաւ, ինչպէս որ աստուածային մարդարէները այս բաները ըսած էին արգէն, ինչպէս նաև հազարաւոր ուրիշ զարմանալի բաներ Անոր (Յիսուսի) մասին։ Այսօր ալ գոյութիւն ունի աղանդը անոնց, որոնք Անոր անունով կոչուած են քրիստոնեանները¹²։

Աւելորդ է ըսել որ երկար վիճարանութիւններու նիւթե եղած է այս մէջքերումը։ Եւսերիս պատմէին, չորրորդ դարուն, ծանօթ է Յովսեպոսի՝ Յիսուսի մասին տուած այս վիճայութիւնը։

Ճամ մը բանասէրէն կը ժխտեն ամբողջ հաստուածին վաւերականութիւնը։

Ուրիշներ, որոնց մէջ կան նաև բոլոր քական նշանաւոր աստուածարաններէն Burkitt, Harnack, Եւլյան, կը պաշտպանեն զրութեան ամբողջութեամբ հարազատ ըլլալը, մէնչ անթիւ ուրիշներ, նոյնպատ ըլլալը, մէնչ անթիւ ուրիշներ, նոյնպատ կաթողիկէ աստուածարաններ։ Botif-
fiուկ, Lagrange, Եւլյան, կ'ընդունին ո՞ր Յովսեպոսի վերոյիշեալ զրութեան մէջ՝ յիսոյ ներմուծուած տողեր կան։

Այսօր տիրող եւ ողջամիտ կարծիքը այն է թէ այդ մէջքերումին վրայ՝ քանի մը միանի յիսոյ աւելցուած են։ Գրութեան մէծ մասը կը պատկանի Յովսեպոսի գրիչին։

Մասնաւոր նկատողութեան առնելիք է մըն է սա պարագան, որ Յովսեպոսի՝ կէտ մըն է սա պարագան, որ Յիսուսին թէ Յիսուսի մասին բոլոր գրածները շատ քիչ են բազգամամար իր լայնածաւալ զորեն բազգամամար իր լայնածաւալ զորեն։ Անիկա երկու անգամ միայն «Յիսուս» անունը լըշտառակած է։

Շատեր հարց կու տան թէ արդեօք ի՞նչ կրնայ եղած ըլլալ, այս հրեայ պատմիկների Յիսուսի մասին «լուսութեան» պատ-

ճառը։

Սովորաբար մասնապէտները ուղելով մեկնութիւն մը տալ Յովսեպոսի այս Ժամատութեան, կ'ըսեն թէ անիկա ջանացած լուսութեան, նկարագրել այն բաները, ու կուսափիլ նկարագրել այն բաները, ու դուք կրնային ջառմայիցիներու մէջ կը բարձրացներու կամ արհամարհական խօսք չէ արտայայտած Յակոբոս առաքեալի, Յիսուսի եւ քրիստոնէութեան մասին, եւ իր գրածը կը մնայ ամէնէն վաւերական վկայութիւններէն մէջկը, որ մեզի հասած ըլլայ ոչ-քրիստոնէայ ամենահին պատմիչներէն։

Միեւնոյն պատճառով, Յովսեպոս, մինչ Դանիէլ Մարգարէի զիբքին ամբողջ բովանդակութիւնը կը նկարագրէ, որեւէ յիշատակութիւն չըներ, սակայն, եօթներորդ զլուխի մասին, որուն մէջ զրուածէ։ «Երկինքի ամպերուն վրայ՝ տեսայ գալը մէկու մը, որ մարդու որդիի կը նմանէր . . .։ Անոր տրուեցաւ կայսորթիւնը, փառքը եւ թագաւորութիւնը. բոլոր ժողովներու մարդիկ Անոր ծառայեցինք»¹³։

Տարակոյս չկայ թէ նման գրութիւններ, չատ հաճելի պիտի չթուէին աշխարհակալ Հառամայեցիներուն։

Hans Windisch, Քրիստոսի շուրջ Յովսեպոսի «լուսութեան» մասին խօսելով, կ'ըսէ թէ այնքան ալ շատ կարեւորութիւն տալու չէ անոր, քանի որ անիկա լուսութեամբ կ'անցնի նաև հրէական միւս իրմաւրութիւններու վրային, չի յիշատակեր ժամանակակից նշանաւոր ուրբառնիներու անուններ, եւ շատ քիչ բան կը զրէ նոյն չընանի՝ կրօնական ուրիշ շարժումներու մասին։

Ամէն պարագայի, ինչ որ ալ եղած ըլլայ, Քրիստոսի մասին Յովսեպոսի փեշ տեղեկութիւններ տալուն պատճառը, պէտք է ընդունիլ թէ անիկա որեւէ թրչնամական կամ արհամարհական խօսք չէ արտայայտած Յակոբոս առաքեալի, Յիսուսի եւ քրիստոնէութեան մասին, եւ իր գրածը կը մնայ ամէնէն վաւերական վկայութիւններէն մէջկը, որ մեզի հասած ըլլայ ոչ-քրիստոնէայ ամենահին պատմիչներէն։

Թալլմուտ

Կ'արոնէ քանի մը խօսք ալ ըսել թալլմուտի մասին, որ Հրեաներու աւանդութիւնները պարունակուց կիրքն է։

Երկրորդ գարու վերջաւորութեան, քանի մը սարբունիներ՝ Յուդա իշխան, Աքե-

12. Antiquités Juives, 18, 3, 3, § 63-64.

13. Գիրք Դանիէլի, 9, 1, 13-14:

պա, եւայլն, որոնք Տաննայեցի (Tannaiti) կը կոչուէին, հատորի մը մէջ ամփոփեցին իրենց նախնիքներուն ուսուցումը եւ բերանացի աւանդութիւնները: Այս հատորը կոչուեցաւ Միշնա (Mishna), որ «կրկնութիւն» կը նշանակէ:

«Միշնա» հատորէն ետք, երեւցաւ նոր հաւաքածոյ մը եւս, որ «Տոսեփտա» (Tosephtha) անունը կը կրէ:

Տաննայեցի ուրբունիներէն ետք, Ամոռացի կոչուած ասրբունիները՝ «Միշնա» գիրքը մէկնարանելով, կազմեցին նոր հաւաքածոյ մը, որուն «Գեմարա» (Gemara) անունը տուին:

Հուսկ, «Միշնա» եւ «Գեմարա» հատորներու միացումով կազմուեցաւ «Թալմուտա»ը, որ երկու խմբագրութիւնն ունի. մէկը հինգերորդ դարուն՝ Երուսաղէմի մէջ, իսկ երկրորդը, հօթներորդ դարուն՝ Բաբելոնի մէջ:

Թալմուտը, որ թէեւ իրը պատմական գործ՝ մեծ արժէք չի ներկայացներ, եւ Յիսուսի կամ քրիստոնեաներու մասին հոն գրուածները նախատական բնոյթ կը կրեն ընդհանրապէս, սակայն, անոր մէջ ներկայացուած Հրէքական միջավայրը, անձնաւորութիւնները, ժողովրդական բարքերը շատ նման են Աւետարաններու մէջ նկարագրուածներուն:

Թալմուտի մէջ կը գտնենք Աւետարանիչներու կողմէ մեղի ցոյց տրուած Հրեաներու միեւնոյն հոգերանութիւնը և մտայնութիւնը: Հոն կը հանդիպինք հեղծաւոր Փարիսեցիներու, որոնք օրէնքին միայն նիւթական զործադրութեան հետամուս են, որոնց համար շարաթ օրերը արգիլուած է նոյնիսկ ողիլ մեռցնել: Հոն են նաև ինքնահաւատան Սաղուկեցիները իրենց անվերջանալի վէճերով:

Գալով Յիսուսի մասին զրուածներուն, թշնամական հոգիով եւ անհնիթիթ սիստեմով յերիւրուած են անոնք:

Քրիստոս՝ զանազան անուններով ներկայացուած է մեղի: Սակայն, իր իսկական անունով՝ Յիսուս Նաղովրեցի կոչուած է Անիկա: Երբեմն սուտ Մարդարէ՝ Բաղա-

ամի անունը տրուած է Անոր: Ուրիշ անդ Pantera անունով, հոռմայեցի զինուորի մը ապօրինի զաւակն է Յիսուս: Pantera անունը, յունարէն Պաքչնոց բան է, անտարակոյս, որ կոյս կը նշանակէ և Մարդար Աստուածածնի յատուկ է: Այս բառը հաւանարար աղաւաղուելով՝ թալմուտի մէջ եղած է Pantera:

Թալմուտի համաձայն, Յիսուս՝ Եղիստոս կ'երթայ եւ հոն մողութիւն սորվելէ Ետք՝ կը վերագանայ Հրէքաստան, եւ կը սկսի հրեայ ժողովուրդը խարել իր մողութիւններով: Կառավարութեան կողմէ ձերբակալուելով, իրը կախարդէ, կը քարեկոծուի եւ հուսկ կախաղան կը բարձրանայ:

Բանասէրի մը համար, շատ զիւրին է Հերքել Թալմուտի մէջ զանուուղ Յիսուսի մասին եղած զրպարաւթիւնները:

150ի ատենները արդէն, Յուստինոս՝ իր «Զատարովութիւն» քրիստոնէութեան» գիրքին մէջ, կ'ըսէ թէ Հրեայ ուրբունիները Յիսուսի մասին սուտ լուրեր կը տարածեն ամէն կողմ:

Հակառակթիւններ, ժամանակադրական սխաններ, անձերու շփոթութիւններ՝ այսպահն շատ են Թալմուտի մէջ, որ չ'արժեր զրպիլ անոնց հերքումով:

Մեզի համար կարեւորը այն է որ Թալմուտի մէջ վիստացող առասպեկտիան պատմուածքներու մէջ կայ ճշմարտութեան արձագանգը:

«Արդարեւ, Թալմուտը զրողներու համաձայն, Յիսուսի կուսական ծնունդը կ'ըլլայ ասօրինի ծնունդ մը. ուստի Քրիստոս՝ մարդէ ծնած, իրական եւ շօշակելի մարդ մը եղած է: Թալմուտի հեղինակներուն համաձայն՝ Յիսուսի հըրացքները պէտք է բէկղզերուղի կամ մողութեան վերադրել. ուրեմն, Քրիստոսի բարպէս հրաշալի գործեր կատարած է: Թալմուտը զրողներուն համաձայն՝ Յիսուսի մարդնելը, իր մահէն ետք՝ անյայտացած է. ուրեմն, Քրիստոսի բարպէս մենած է եւ իր մարմինը գերեզմանին մէջ չէ զանուած...: Հակառակորդներու զրպարաւթիւնները կը ծառայեն հաստա-

տելու Քրիստոսի պատմական իրականութիւնը»¹⁴:

Թալմուտի հմուտ մասնագէտներ են Herman L. Strack, Hans Windisch, և այլն. իսկ Հրեայ մասնագէտներու մէջ նշանաւոր է Joseph Klausner. Վերոյիշեալ դիտնականներու խոր ուսումնասիրութիւններէն կը հետեւի թէ «Թալմուտի մէջ, իրապէս պատմական անձի մը, Աւետարաններու Յիսուսին ծանօթութիւնը կայ: Թալմուտը կը հերքի կեղծիքի մը ևնթագրութիւնը»¹⁵:

Հեքանու եւ իրեայ հեղինակներու վկայութիւններուն արժէքը

Թէւ թիւով եւ քանակով քիչ են Քրիստոսի եւ քրիստոնէութեան վերաբերեալ պատմական աղբիւրները, որոց կը հանդիպէինք քրիստոնէութեան արշալոյսի շրջանին՝ հեթանոս եւ Հրեայ պատմիչներու մօտ, բայց եղածները լիուլի բաւարար են, հաստատելու համար թէ հոգմէտական լայնածիր կայսրութեան սահման:

14. F. GAETANI, Gesù Cristo, Roma, 1945,

էջ 24:

15. W. TRILLING, Jésus devant l'Histoire, էջ 77:

մաններուն մէջ, զոյութիւն ունէին՝ Քրիստոնեայ կոչուող մարդիկ, որոնք Քրիստոս անունով անձ մը իրը Աստուած կը պատմէին:

Միեւնոյն այդ Քրիստոսը, Տիրերիս կայսրին օրով, մահուան գաստազարտուած է Պիղատոս Պոնտացիէն:

Հեթանոս եւ Հրեայ պատմիչներու զըրածները ցոյց կու տան նաեւ, որ Քրիստոսի առաջին հակառակորդները, չաւտալով հանդերձ իր աստուածութեան եւ Հրաշքներուն, երբեք չեն ուրացած, սակայն, իր պատմական անձ ըլլալը:

Ճիշտ է որ ոչ-քրիստոնեայ հեղինակներն քաղուած մեր վկայութիւնները, «չմէկ նորութիւն կ'աւելցնեն Աւետարանիչներու գրածներուն վրայ, քանի որ Քրիստոսի մասին իրենց ունեցած ծանօթութիւնը գրեթէ ոչինչ է:

Բայց այն «ոչինչ»ը, որ շատ բնական երեւոյթ մըն է անտարակոյս, քանի որ Քրիստոսի վարդապետութիւնը նոր սկըսած էր ծաւալիլ, կը բաւէ հերքելու մեր ժամանակներու՝ Քրիստոսի պատմականութիւնը ուրացող բոլոր զիտուններու յերիւրածոյ փաստարկութիւնները:

(Ծար. 2)

Հ. ԵՓՐԵՄ Տէ՛Ր ՂԱԶԱՐԵԱՆ

